

616-2  
S-16

6-2

-16

Գ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԼՈՎՐԱՆ-ԸՆԹԵՐՑԱՆՆ ԳԱՐԻՐԵՒ

# ՄԱՆՐԵՔ

ԵՊ

## ԱՆՈՂՑ ՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՆ

ԲԱԼԱԽՈՍՈՒԹԻՒՆ

ՅՈՎՐ. Ն. ԶԱՊԱՐԱՐԵԱՆ

1907 Յունիս 12ին, Լաւրան Ընթերցանու մեջ



ԴԱՀԵՐԵ

ՏՊ. ԱՐԱՐԱՆ - Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

1907

30 JUL 2010

15297

113 AUG 2013

610  
184-SU

616-2  
S-16

Գ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ԼՍԱՐԱՆ-ԸՆԹԵՐՑԱՍԱՆ ԳԱՅԻՐԵՒ



# ՄԱՆՐԻՔ

ԵՒ

## ԱՆՈՆՑ ՃԱՎԱՏԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՆ

ԲԱՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ

ՏՕՓՔ. Ն. ՏԱՎԱԿԱՐԵԱՆԻ

1907 Յունիս 12/ին, Լապատի Բերեցքասու մէջ



ԳԱՅԻՐԵՒ

ՏՊ. ԱՐԱՐԱ - Ս. ԴԱՐԲԻՆԵԱՆ

1907

Գ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

---

Մեծայաց Տօֆք. Տաղաւարեանի ներկայ բանախօսութիւնը մամչոյ լանձնելով՝ Վարչութիւնս կր կարծէ գոհացում տուած ըլլալ այն ազգայիններուն, որոնք մեկն աւելի անգամներ փափառ յայտնած էին Լսարանի բնմեն արտասահմանած օգտակար բանախօսութիւնները հրատարակուած տեսնել:

Ու ասով չե բնականաբար՝ որ պիտի ուզեկն գոհանալ, այլ եւ հետզինեւ պիտի ջանանք հրատարակութեան տալ ինչ որ յարմար դատուի, եւ որչափ որ այս կարգի հրատարակութիւնները լնդունելութիւն գտնեն ժողովուրդին կողմէ :

ՄԱՆՐԻՔ յանձնարարուելու պէսք չունին, նիւր մը ու առողջապահական տեսակետով ամեն մարդու համար ամենամեծ շահեկանութիւն ունի: Տօֆք. Տաղաւարեան իր մատորական արժանիքով ու հմտութեամբը նոյնքան ծանօթ է մեր ազգայիններուն, որքան եւ զնահատուած օտար զինական շրջանակներու մէջ :

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ  
ԼՍԱՐԱՆ ԸՆԹԵՐԳԱՏԱՆ  
ԴԱԽԻՒՐԵՔ

Գահիրէ, 7 Հոկտ. 1907





## ՄԱՆՐԵՔ

ԵՒ

### ԱՌՈՏ ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՆ

Տիրուհիք եւ Տեարք,

Լսարան Ընթերցարանիս բացումէն ի վեր, այս բեմէն  
խօսողներ՝ առանց բացառութեան՝ Ազգային հարցն ու  
խնդիրներ ունեցան իրեն նիւթ իրենց ճառախօսութեանց:  
Խնդիրներ ունեցան իրեն նիւթ իրենց ճառախօսութեանց:  
Մեզ տարագրելոցս համար անշուշտ շատ սիրելի է մեր  
ազգի պատմութեան, անցեալի ու ներկայի վրայ եւ  
նոյն իսկ ապագայի ազգաշէն ծրագրերու մասին, խօսիլ  
ու լսել, սակայն ինչպէս ամեն սիրելի բան՝ ամենէն  
համազամ կերակուրներն իսկ՝ ստէպ ներկայանանուն  
կը կորանցնեն իրենց հրապոյրն, նոյնպէս եւ այս բեմէն  
լսուած բանախօսութեանց ու ճառախօսութեանց նիւթի  
միօրինակութիւնն արտունչներու եւ զիտողութեանց  
սկսած էր ծնունդ տալ: Լսարանիս Վարչութիւնն ի լուր  
այս առարկութեանց՝ եւ արդար իրաւամբ՝ ուզած է  
խօսուած քններու մէջ այլազմնութիւններ, եւ ազգային  
ու մեզ համար կենուական խնդրոց մասին ի հարկին ու  
մերթ ընդ մերթ բանախօսութիւններէ եւ ճառախօսու-  
թիւններէ զատ, ընել տալ եւ զիտական, ընկերաբա-

Նական, ճնորտարաբրուեստական, պատմական եւ տընտեսագիտական նիւթերու վրայ բանախօսութիւններ ու դասախիօսութիւններ, նկրտելով անշուշտ այդ ինդրոց վերաբերեալ կնծոռոտ հարցերն այնպիսի ձեւով մը ներկայել Հասարակութեան՝ որ կրնայ առանց մասնագիտական հմտութեան հետեւիլ անոր, այսինքն ժողովը դաշտանացեալ ձեւի տակ հրամցնել ու նկնդրաց: Կը շնորհաւորեմ կարանիս Վարչութիւնն իւր այս ծրագրի բարեփոխութեան համար:

Ինձ վիճակեցաւ այս նոր ծրագրի համաձայն բանաշխառթեանց բացումն ընել. դեր մը որ փափուկ եւ դժուարին է միանգամայն, փափուկ՝ որովհետեւ ես առաջինն պիտի ըլլամ ունկնդրաց պահանջկոսութիւնն խարիսամամբ չափելու. դժուարին՝ զի կարանս գեռ օժտուած չէ զիտական բանախառթեան մը կարեւոր առարկայներօք՝ որք կարի իմն կը զիւրացնեն իօսողի գործն։ Այս երկու աննպաստ պարագայից վրայ կը յաւելում եւ ես մի երրորդ, այն է նիւթի դժուարութիւնն, զի կամիմ խօսիչ ձեզ մանրէից (միքրոպներու) վրայ, այդ երեկուան զիտութեան՝ որոյ մասին աշխարհ կը խօսի, եւ շատ քիչեր տեղեակ են այդ անհունապէս փոքրերու գաղանեաց։ Բայց այս անդամ յանձանքն ոչ ոքի կը յանդգնիմ զերագրել, զի ազատ թողուած էի ընել զիտական նիւթի մը վրայ ընտրութիւնս, ու ես զայս նախընտրեցի առանց նկատի առնելու բոլոր զըմարիւթիւններն, զի ամենէ այժմէութիւնն ունեցող հարցերէն է, քանի որ մանրէներու դարուն մէջ կը ապրինք։

Ինչպէս տան մը շինութեան ամենէ կարեւ որ մասն անոր հիմնարկէքն է, նոյնպէս եւ բանախօսութեան մը համար մուտքն է. ուստի եւ պիտի խնդրեմ որ պահ մը՝ մի քանի վայրկեան ձեր ու չն ամենայնի ինձ դարձնէք,

որպէս զի ձեզ հետ կատարեմք մեր հիմնարկէքն եւ  
կամ մեր մուտքն մանրէներու աշխարհին մէջ, եւ ահա  
յետ այնու ամենայն զիրութեամբ պիտի կրնամք  
հետեւիլ եւ ծանօթանալ այդ անհունապէս փոքրերու  
գաղանեաց զորդունէութեանց ու շահատակութեանց,  
եւ սովալ ի վիճակի պիտի կրնամք ըլլալ հասկացողու-  
թեամբ հետեւելու մանրէաբանական որ եւ է զրութեան  
եւ կամ հրատարակութեան։ Ուստի սկսիմք :

Բոլոր ապրող մարմիններն՝ կենդանի թէ բոյս՝  
բջիջներէ կազմուած են : Կենդանեաց ամենախոշորնե-  
րէն փիլէն ու կէտէն սկսեալ մինչ մանրացոյցով տե-  
սանելի ջրածիծիներն (infusoire), եւ 'ի բուսոց հոկայ  
կաղամախիէն ու արմաւենիէն մինչ մանրացիտական  
լոռերն (algue) բջիջներէ կազմուած են : Բայց թէ ի՞նչ է  
բջիջն : — Սա իր գեռատիութեան ատեն գնդաձեւ կամ  
ձուածեւ մարմին մ'է, որոց խոչորներն աչքով հազիւ  
տեսանելի են :

Բջիջներն կը բաղկանան երեք մասերէ՝ արտաքիր  
թաղանթ մը բջջարադանիք, ներքին հեղուկ մը՝ որ իր  
մէջ ունի լողացող կորիզ մը. այս վերջինն կազմուած է  
հեղուկին մէջ գտնուող մասնիկներէ՝ որք միանալով  
գունդ մը կը կազմեն բազմապատկութեան ատեն ։  
Ուստի կորիզն այդ հեղուկէն կուգայ, նոյնն կրնամք  
ըսել եւ բջջաթաղանթին համար՝ որ այդ հեղուկէն կ'ար-  
տագրուի. որով եւ բջջի մը բուն կազմարարն իր  
հեղուկն է, զոր արարչանիք (protoplasma) կ'անուանեն,  
զի անկէ յառաջ գան ոչ միայն բջջի մասերն ու բոլոր  
այլ բջիջներն՝ այլ եւ բոլոր ապրող մարմիններն, կեն-

դանի թէ բոյս, որք ինչպէս ըսինք բջիջներէ կաղմուած են (1) :

Ի մի բան բոլոր ապրող մարմիններն կենդանի թէ բոյս բջիջներէ կաղմուած են : Ասոնց սկզբնակատառակառիկն (ovule) ինքնին բջիջ մ'է : Հաւկթի մէջ գտնուող ձուիկն է որ բազմապատկուելով ու աճելով ճիշի (roussin) ծնունդ կռւայ. հունտի մը մէջ գտնուած ձուիկն է որ միեւնոյն կերպով բոյսի մը ու ծառի մը կը վերածուի. որձերու ու էգերու արտազրած այս բջիջներն (ձու և սերմնակենդան) են՝ որք իրարու հետ խառնուելով աճելով ու բազմանալով յառաջ կը բերեն կենդանիներն ու մարդն :

Մարդու մը եւ ժանի մը մարմինն մինչկեռ մի քանի միլիառ բջիջներէ կաղմուած է, ասոնց թիւն կ'իջնայ անշուշտ քանի որ կենդանային եւ բուսային ստորին

(1) Բոյսերու բարմ մասերն հազիւ կերպարանափոխեալ բջիջներ են, իսկ կարծ մասանց մէջ զանոնի երկարեալ ու նեարդերու վերածեալ կը գտնամք. այսու այս բջիջներու շարքեր խոլովակներ կը կազմեն՝ որոց միջոցաւ կը շրջի բուսահրթն (չեց) :

Կենդանեաց մէջ բջիջներու մի մասն շատ աւելի կերպարանափոխեալ է, սակայն եւ այնպէս ամենն բարդ հիւսկենին բջիջներու ձեւափոխութեամբ յառաջ զան կը հաստատէ Հիւսուածարանութիւնն : Արեան մէջ լողացող կարմիր եւսպիտակ զնակներն կատարեալ բջիջներ են, նարպային հիւսկենն, նարպով ուռեցած բջիջներէ կազմուած է. անառի եւ ուկրի մէջ մանրացնոցօք բջջային վիճակն կը հաստատուի. մկանունք (միսն) բաժանմամբ բելերու վերածուած բջիջներ են, զդային հիւսկենն երկար եւ ատեղաձեւ նիւղաւորեալ բջիջներու խառնութիւնն է:

Խաւերու մէջ իջնամք, ու փոքր էակաց գիմնեմք. եւ վերջապէս կենդանական ու բուսական ամեննէ յետին վերջապէս կենդանական ու բուսական ամեննէ բջիջէ մը աստիճաններու մէջ կը տեսնամք միակ բջիջէ մը աստիճաններու մէջ կենդանիներ՝ Նախակենդան (Protozoaires), կաղմուած կենդանիներ՝ Մասնախոչորեն միաբջիջնեան լուսեր ու սունկեր : Ասոնց ամենախոչորեն հերն հազիւ աչօք տեսանելի՝ իսկ մեծագոյն մասն ներն հազիւ աչօք տեսանելի՝ իսկ մեծագոյն մասն մանրազիտական են, եւ 17րդ գարու վերջներն մանրամանքին գրանցուեցան :

Այս փոքր էակներն երբեմն Առաջնիկ (Protistes) անուան տակ կը խմբէին. սակայն այժմ կը զանազանն անոնցմէ զոմանս կենդանեաց, եւ զայլս բուսաց եւ անոնցմէ զոմանս կենդանեաց, եւ զայլս բուսապատմական ինչ կարգն կը դասեն, ըստ իրենց բնապատմական ինչ յատկութեանց՝ որոց զիսաւորն է կենդանականութեան համար զգայնութիւնն եւ կամաւոր շարժումնեան :

Այս անհունապէս փոքրերու խումբին կը վերաբերին մանրէներն զորս ոմանք կենդանային (մանրաբերն կենդանին), եւ այլք բուսային (մանրէաբոյս) աշխարհի կարգն կը դասէին. զիտական քննութիւնք այս մանր յօնեններն (Microorganismes) Լուսեր (Algues) մէջ կը դասեն հետեւաբար եւ բոյսեր կը համարին : Այս վերջն տարբիներն գտան եւ կենդանային աշխարհի մօտեցող մանրէներ, սակայն ասոնք բացառութիւններ են :

\*

\*

Դիտունք այս անհունապէս փոքրերու առաջնիկ, մանրաբենդան, մանրայօնենդան, մանրայօնենդան նեային անունն անուանաբոյս, մանրաբենդան, մանրայօնենդան, մանրայօնենդան ներ տալէ ետք՝ Սէտիյօ զայնս միերոպ անուանն անուանն է 1878 ին, այս անուանակոչութիւնը բնդունուեցաւ տիեզերական կերպով, եւ որոյ հայ լեզուոք ճիշտ թարգմանութիւնն է մանրէ :

**ԿԱԶՄ.** — Մանրէներն միաբջիւան եւ բուսականաչէ (chlorophyle) զուրկ լոռեր են։ Սյս բուսփկներն ցարդ ծանօթ էակաց ամենէ փոքրերն են, եւ զորս 500—1500 անգամ մեծցնելով միայն կրնամք նշարել եւ հաւա նականաբար անոնցմէ շատեր իրենց փոքրութեան հետեւանօք անտեսանելի կը մնան դեռ մեզ՝ մեր նիրկայիս մէջ ունեցած զօրաւոր մանրացոյցներով։

Մանրէներն մերթ գնդաձեւ ու ձուաձեւ են, եւ Գնդամանրէ (Coccus) ու Մանրագնդիկ (Micrococcus) կ'ըսուին, եթէ ասոնք երկու առ երկու կցուած մնան Երկգնդիկ (Diplococcus) կը կոչուին. եթէ համարչի հատերու պէս շարուին Համարչաւար գնդամանրէ (Streptococcus) կ'ըսուին, եթէ խաւողի ողկուզի համարու նման խմբուին Ողկուզաւար գնդամանրէ (Straphylococcus) կ'անուանուին, երբ 8 առ 8 գանուին Սառսին (Sarcine) անունն կ'առնեն։

Ուրիշ մանրէներ կարճ գաւազանի մը ձեւն ուժին եւ Յուպիկ (Bacterie, Bacile) կը կոչուին, երկար եւ ուղիղ թելերու նմաններն Մազակիերպ (Leptotrix) կ'ըսուին, երբ փոքր ոլոր մը գծեն Ոլորաձեւ (Spirillum) կ'անուանուին, երբ շատ մը պտուտակներ ընեն Պտուտաձեւ (Spirochoetes) կը կոչուին, եւ վերջապէս ձիւղաւոր մանրէ (Cladothrix) անունն կ'առնեն ձիւղաւոր թելերն։ Մանրէից աւագ մեծամասնութիւնն գնդամանրէներ եւ ցպամանրէներ են։

**ԲՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ.** — Գնդաձեւ մանրէներն անշարժ են եւ կամ թրթում մ'ունին, ցուպամանրէներն կը շարժին չնորհի։ Իրենց թարթչաթելերու (cile) եւ գուցէ արարչահիթի կծկմամբ։ Մանրէներն իրենց հունատերու (spore) կաղմութեան պահուն անշարժ են։ Թթուածին, ջերմութիւն եւ լոյս նպաստաւոր են մանրէից շարժմանց։

Մանրէներն կը չնչեն այլ ապրող էակաց նման։ ոմանք օգին թթուածինն կ'ընդունին, այլք մարմնոց թթուածինն կը պահանջեն, ու զայն կ'իւրացնեն այդ մարմիններն տարրալուծելով. առաջիններն Օդակեաց (Aérobies) իսկ երկրորդներն Անօդակեաց (Anaérobies) կ'անուանին։

Մանրէից սնունդն ըստ իրենց տեսակի կը տարբերի, ոմանք խօսապահանջ են։ Երբեմն մանրէներ մարսողաւում խորութիւն (diastas) կը պատրաստեն իրենց անդեան ծառայող մարմիններն մարսելու համար։

Մանրէներն կ'արտադրեն նաեւ մարմիններ՝ որք ալքալակերպներ (alcaloide) են, եւ սպիտասներ (leucamine) կ'ըսուին երբ անմնղ են, եւ դիարոյն (ptomaine) ու բունասպիս (toxalbumine) երբ թունաւոր են։ Կան մանրէներ որք գոյներ կ'արտադրեն։

Մանրէներն ընդ լայնութիւն բաժնուելով կը բազմանան, սակայն երբ իրենց ապրած միջավայրի սնընդեան տարրերն նուազին եւ կամ պակսին հունտեր յառաջ կը բերեն, որք երկար ատեն զրկողութեանց կրնան տոկալ եւ ի պահանջել հարկին ծլելով կրկին կրնան ատկալ եւ ի պահանջել հարկին ծլելով կրկին ապրող մանրէներու ծնունդ կուտան։ Հունտի վիճակն քուն ըլլալու կը նմանի. կենսական բոլոր երեւոյթներն այդ վիճակին մէջ գանգաղ կ'ընթանան։

Մանրէներն շատ կը բազմանան. ըստ Քոհնի նորածին ցուպիկ մը Զ ժամէն Զ ցուպիկներու կը վերածուի. այս հիման վրայ հաշուելով մանրէ մը երեք օրէն 4772 երկիլեօն մանրէից ծնունդ կուտայ։

Մանրէներու ամենէ նպաստաւոր ջերմութիւնն 30—35°ն է. 0°էն վար ջերմութեան կրնան տոկալ, մանաւանդ հունտերն, սակայն չեն աճիր. 60°—70°ին կը մեռնին. կան հունտեր որք մինչ 125°ին կրնան դիմանալ, սակայն աւագ միծամասնութիւնն 100°ին՝ այսինքն եռացեալ ջուրի մէջ՝ բնաշինջ կ'ըլլան։

Լոյսն եւ թթուածինն կը տկարացնեն մանրէներն եւ կրնան իսկ սպաննել զանոնք : Աստի կը հետեւի թէ առողջապահական տեսակէտավ որչափ կարեւոր են բնակարանաց լուսաւորութիւնն եւ հովահրումն : Ինչ որ է վաղուց դիտուած էր առանց կարենալ բացատրելու :

Հականնեխիչ անուանեալ մարմիններն մանրէից թոյներ են : Մնդիկի աղերն եւ փենական թթուն (acide phénique) ու իրենց ածանցներն ամենէ զօրաւոր հականիիններն են : Այրումն ամենէ զօրաւոր միջոցն է զայնս անհետացնելու :

Մանրէից ապրած միջավայրի հետեւանքներն են խմորումներն, նեխումներն եւ փուութիւններն :

Մանրէներն մեղ մարդոցս եւ մեր շահերու տեսակէտով 7 գասակարգի կը բաժնուին :

Ա. Անմել մանրէներ — Ասոնք ոչ մեղ եւ ոչ մեր կենդանեաց ու բուսոց կը վնասեն, եւ ոչ ալ որ եւ է օգտակարութիւն, մ'ունին :

Բ. Խորիչ մանրէներ — Խմորումներն գործարանաւոր մարմնոց պարզ ձեւափոխումներ են, որոց միջոցաւ մարդոց օգտակար մարմիններ յառաջ գան եւ գարշ հոտեր չեն արձակեր : Խմորումներն տարրական սունդկերու եւ մանրէներու գործն են : Զոր օրինակ խաւողի շաքարին գոհովի վերածմամբ զինուոյ պատրաստութեան ազդակն սունկ մէ (Saccharomyces ellipticus), զինոյ գոհովի քացախի վերածումն մանրէի մը (Bacillus aceti) գործն է, հացի խորումն սունկի մը (Saccharomyces Minore) կը պարախմք. Կաթերու շաքարի՝ կաթնային թթուոյ վերածումն, եւ զինիներու ու գարեջրերու հիւանդութեանց պատճառներն մանրէներ են :

Այս գասակարգին կը վերաբերին եւ հողերու բորակածնիչ մանրէներն, որք հողի անուշագրակային բաղրութիւններն բորակատներու (nitrates) եւ բորա-

կիտներու (nitrites) կը վերածեն, եւ բուսոց անդառութեան կը նպաստեն :

Գ. Նեխիչ Մանրէներ — Նեխումներն բաղադրեալ խմորումներ են, որք բազմաթիւ մանրէից եւ սոսորագաս բուսոցի մի վայր ապրելուն հետեւանքն են : Նեխմամբ բուսոցի մի վայր ապրելուն հումանացներն են : Կը գործարանաւոր մարմինք կը տարրալուծուին ու կը փափին եւ գարշելի հոտեր կ'արձակին :

Առանց մանրէից եւ իրենց ընկեր տարրական բուսեկներու ներկայութեան որ եւ է գործարանաւոր բուսեկներու ու գարեր կրնան անայլայլ մնալ : Մարմին տարբիներ ու գարեր առանց նեխելու ու փառելու Այսպէս հարիւրաւոր գարեր առանց նեխելու ու փառելու անայլայլ մնացած են Սլավերիոյ սառնամանեաց մէջ՝ անայլայլ մնացած անդ ապրող գիղերու՝ Մամութի՝ մարմիններն :

Դ. Գոյնարտադրիչ մանրէներ.— Բնդհանրապէս մանրէներն անդոյն են, սակայն անոնց մէջ կան ամէն գոյն արտազրողներ : Ասոնց կը պարտիմք թարախի գոյնն կարմիր քրտինքն Micrococcus Hoematodes անուն գնդակարմիր քրտինքն է : Այս անհունապէս փոքրերն են մանրէի մը գործն է : Այս անհունապէս փոքրերն են կաթերու երբեմն կարմիր, կապոյտ գոյն տուողներն, եւ անձրեւներն ու ձիւներն ժանտագոյն ու կարմիր ներկողներն, որոց մասին երբեմն կը կարդամք թերթերու եւ ներն, որոց մասին երբեմն կը կարդամք թերթերու եւ ըպատմութեանց մէջ : Մեր ազգային պատմութեան մէջ պատմութեանց մէջ : Մեր ազգային պատմութեան մէջ պատմութեանց մէջ :

Ե. Լուսատու Մարմիններ — Երբեմն մանրէից արտազրութիւնք օդի թթուածնի ազգեցութեամբ լոյս կուտան (լուսածնութիւն) : Այս գասակարգի մանրէից գործն է ծովու ջուրց ու ինչ ինչ կենդանեաց՝ որպէս նաև մսերու եւ մասնաւոր սունկերու լուսածնութեան

երեւոյթն, զորս մարդիկ միշտ տարօրինակ կերպով բացարած են։ Կենդանեաց եւ բոյսերու վրայ ապրող լուսատու մանրէներն տարափոխիկ են նման այլ մանրէից։

Զ. Մարսիչ մանրէներ — Ասոնք խմորներ կ'արտազրեն ի նպաստ իրենց սննդեան ծառայող մարմնաց մարսողութեան ինչպէս ըսինք։ Կան եւ մանրէներ որոց արտադրութիւնք այլ կենդանեաց եւ բուսոց սննդառութեան կը նպաստեն։ Բայ Տիւքլօի մեր մարսողական խողովակի մէջ կան մանրէներ՝ որք իրենց արտադրած մարսախմորներով մեր մարսողութեան կը նպաստեն։

Հաստատուած է եռացեալ կաթի նուազ մարսելի լիութիւնն, եւ որ ըստ երբեմն գիտնոց անոր մէջ գտնուած մարսիչ արտադրութեանց եռացմամբ անհետանալուն կը վերագրեն։

Ե. Հիւանդառիք Մանրէներ. — Մինչեւ ցարդ մեր թուած մանրէներն անմեղ ու օգտակար կրնային համարուիլ մեզ համար. սակայն եւ կան որք հիւանդառիթ են։ Այդ անոնք իրենց արտադրած մանրէաթոյներով (զիաթոյն ու թոյնասպիտ) բուսոց, կենդանեաց եւ մարդոց հիւանդութիւններ կը պատճառեն։ Այդ հիւանդառիթ մանրէներն են որք յառաջ կը բերեն տարափոխիկ հիւանդութեանց մեծ մասն, որոց զէմ կռուելու գերն ունին այժմու բժիշկներն ու առողջապահներն Մեծին Փաստէօրի տուած սկզբանց հետեւողութեամբ։

Բնակավայր Մանրէից. — Մանրէներն կը գտնուին ամէն ուրէք, օդի, հողի եւ ջուրի մէջ, որպէս եւ ապրող մարմնաց վրայ ու մէջ։

Օդ. — Մթնոլորտի մէջ մանրէներն առատ են, օդի ստորին խաւերն աւելի հարուստ են մանրէներօք քան բարձրերն։ 2000 մէթրէն վեր մանրէ չկայ։ Ցամաքներէ հեռի ծովերն պատող օդն գրեթէ զուրկ է ման-

րէներէ։ Մանրէք ցամաքաց վրայ ամէնուրէք հաւասարապէս սփռուած չեն. բնակութեան մեծ կեզրոններն քաղաքաց եւ մանաւանդ հիւանդանոցաց սրահաց մէջ աւելի առատ են քան գիւղերն եւ բացօթեայ վույրերն։

Մանրէներն ամառն աւելի առատ են քան ձմռն, առաւ օստեան եւ երեկոյեան աւելի են քան գիշերն ու ցերեկն։ Անձրեւներն օդի մանրէներն կը նու ազեցնեն։

Օդն չնորհիւ իր թթուածնի ու լուսոյ մանրէից ջնջման վայր մ'է։

Շնչառութեամբ օդի մանրէներ աւելի կը նուազին քան կ'աւելնան. զի թոքերու ներքին երեսն պատող խաւի թջիջներն կը լափեն անդ հասնող մանրէներն, որով արտաշնչեալ օդն մանրէ չզարունակեր։ Եթէ շնչեալ օդի մանրէք հիւանդառիթ են ու բուզմաթիւ ասոնք կը հաստատուին անդ ու կը վնասեն մեզ։

Օդի մէջ կը գտնուին թոքատապի (Pneumonie), Օձիկի (Eryzipele), Ուռականութեան (Tuberculose) մանրէներն։ Հաւանականաբար Հարսանիթի (Rougeole), Կարմրուկի (Scarlatine), Կապոյտ հազի մանրէներն օդի միջոցաւ կը վարակին։

Հող. — Հարուստ եւ մշակեալ հողերն աւելի յարմար վայրեր են մանրէից բնակութեան քան խոպան տարածութիւններն։

Հողի մանրէից քանակն զէպի խորերն կը նուազի, կինդ մէթրէն վար գրեթէ մանրէ չկայ հողին մէջ։

Հողն կը պարունակէ ի մէջ այլոց Ածխախտի (Charbon) եւ Կարկամութեան (Tétanos) մանրէներ։

Ջուր. — Ջրերն կը պարունակեն հողերէ եւ օդէ ընդունուած մանրէներն։

Ակերու ջրերն զուրկ են մանրէներէ։ Աղտոտ ջրերն հարուստ են մանրէներօք։ Սէն գետի ջուրն Փարիզէն ելած ատեն մէկ խոր. հար. մէթրին մէջ 3200

մանրէ կը պարունակէ : Զբերն կը պարունակեն մանաւանդ Ժանտատենդի եւ Քօլերալի մանրէնկոն :

Ապրող Մարմինները. — Ապրող մարմիններն մանաւանդ կենդանիք՝ մանրէից բոյներ են: Առողջ կենդանեաց մարմնոյ հիւթերու (արիւն, աւիչ, մէզ, եւլն.) մէջ մանրէ չգտնուիր. ոչ ալ հիւսուածոց մէջ, այլ մորթի վրայ, մարմնոյ բնական անցքերու մէջ եւ մանաւանդի մարսողական խողովակի:

Մարդոց եւ կենդանիեց մէջ գտնուած մանրէից մեծ մասն անմեղ ընկերներ եւ սեղանակիցներ են, կան որք մարսողական խմօրանիթի (diastas) արտազրութեամբ մեր մարսողութեան իսկ կը նպաստեն, ինչպէս տեսանք: Կան եւ անդ հիւանդառիթ մանրէներ որպէս թոքատապի գնդամանրէն (pneumocoque) բերնի մէջ եւ, աղեաց սովորական ցուպիկն (bacterium colli communis) աղեաց մէջ, որք սպառու վիճակի մէջ կը մնան, եւ ի տկարանալ մարմոյն (զրկողութեամբ, չափազանց յոգնութեամբ, չարքաշ կենսօք, ցրտառութեամբ, հիւանդութեամբ, վշտաօք, եւլն), կը սենիկն ունաւ:

Աղեաց մէջ մանրէնսերէ զատ կան եւ այլ ստորագաս բոյսեր եւ կենդանիներ, եւ սոցա հունտերն ու ձուերն : Մեր կենդանութեան մինք անոնց վրայ կ'իշխեմք առանց անոնցմէ վասուելու, բայց մեր մահու ընէ վերջ՝ անոնք կը սկսին ածիլ, բազմանալ եւ գիշատել մեր մարմինն ընկերակցութեամբ օդէն եկած մանրէից՝ որոց հետեւութիւնն են նեխում, փառութիւն, եւ տարրալուծում : «Կեանքն պատերազմ է», ինչպէս ըստ է մեր ազգային հինաւուրց փիլիսոփա, իւսու:

Մասկուրին Մատերից. — Որ եւ է մանրէի յատկութիւններն ուսումնասիրելու համար՝ զայն մասնառշապէս պատրաստուած արհեստական հողերու վրայ կը ցանեն ու կը բուցնեն, որպէս կ'ընեն բարձր գասի բոյսերն զաշտերու մէջ :

իբր մշակութեան մարմին կ'ընտրեն հեղուկներ  
(մսի արգանակ, արեան չիծ, բուսոց խաչոյ, հանքային  
մարմինոց լուծեոյթք, մէզ, կաթ), հաստատուն մարմիններ  
(գետնախնձորի չերտեր), թանձրացեալ հալած մարմին-  
ներ որպէս մածիս (gélatine), մածանիւթ (gélose):

Որպէս զի մշակութիւն մը իրական արժէք ուստաց  
կարեւոր է որ մշակութեան հողն եւ զայն պարունակող  
ամաններն՝ ուսումնասիրելի մանրէից յանումէն առաջ՝  
դուրկ ըլլուն մանրէներէ, ամլացեալ ըլլան, ամլացեալ  
պէտք է եւ ըլլան յանելու գործիքներն :

Սերմանեւալ հողերն ջերմոցներու մէջ կը դնս ցաւ  
ուած մանրէի պահանջած ջերմութիւնն ալպով անոնց;  
30°—40° ջերմութիւնն շատերու նպաստաւոր է:

30°—40° չմրտութեան կամ պահանջման մը  
Պատկինում (Inoculation) կ'անուանի մանրէի մը  
կենդանիս մշտկութիւնն, և որ այդ մանրէի կենդա-  
նեաց վրայ ունեցած աղղոքութիւնն ցոյց կուտայ մեզ

Տաշալուծում Մանեկից.—Սահբէաբանական առ-  
թալուծում կ'անուանի որ եւ է մարմնոյ մէջ գտնուած  
մանրէներն որոնելու գործողութիւն։ Իբր սկզբունք  
հարկ է այդ մանրէներն իրարմէ զատել եւ զայնո առան-  
ձնան մշակելով ուսումնասիրել։

ձինն մշակելով ուսումնական է պարունակող մաքութեան հետ  
Քննութիւն Մանեկից.—Մանրէից մշակութեան հետ  
զուկներն եւ կամ ո եւ է մանրէ պարունակող մաքութեան  
հիւթերն ու զգապէս մանրացոյցով կրնամք քննել,  
սակայն հաստատուն մարմնոց վրայի մշակութիւններն  
ամլացեալ հեղուկներու եւ կամ զտեալ ջրերու մէջ  
լուծելով՝ լուծոյթն կը քննեն : Իսկ զալով հիւսուածոց  
մէջ դանուած մանրէից՝ հարկ է նախ այդ հիւսուած-  
ներն ըստ մանրազննական օրինաց նու բը եւ թափանցիկ  
չերն ըստ մանրապննական օրինաց նու բը եւ թափանցիկ

Հիւանդութիւնն է մանրեկ. — Մանրէնքը որբան  
միայն հպմամբ՝ մանաւանդ հուզաթաղանթաց վրայ

С.И.Л. ЦИРИЗЬ ЧУРЧИШ  
С.С.Р.А. Публичная библиотека  
7/II 1922  
Н. ИВАНЧА, МАСНИКЯН  
ЦИРИЗЬ ЗИРЦИ

մեզ Հիւանդութիւն կուտան, որպէս Թրանկախտն, Կեղծամաշկութիւնն, սակայն ընդհանրապէս մտից անցք մը կը պահանջեն, գոնէ սկրտուք մը, որպէս Կատաղութեան եւ Օձիկի մանրէներն :

Դղի մանրէներն չնչառութեան միջոցաւ թոքերէ ներս կը թափանձեն, որպէս Ռւռականութեան, Կապոյտ հազի, Համադումի (Influenza), Կեղծամաշկութեան, Եռացական ջերմերու (Fièvre eruptives) մանրէներն :

Զուրի մանրէներն մարսողական խողովակի միջոցաւ մուտք կը գոնան ի մեջ, որպէս Ժանտատենդի եւ Ս.ծիսախտի մանրէներն :

Հիւանդառիթ մանրէ մը մարմնոյ մը մէջ մանելով անպատճառ հիւանդութիւն չպատճառեր, ինչպէս ժողովուրդն կը կարծէ. ոչ, յաջողութիւնն շատ մը պարագաներէ կախւալ է, որոց մասին պիտի խօսիմք ի ստորեւ :

Իմբնապատճանութիւն Կենդանեաց. — Կենդանիներն լաւ ընդունելութիւն չեն ըներ իրենց վրայ ապրի ուզող մանրէից, այլ ընդհակառակն կը կուտին անոնց դէմ: Արեան սպիտակ գնտակներն եւ շարակցական հիւսուածոց (tissus conjonctive), փայծաղի ու թոքերու խոռոչներն պատող բջիջներն այդ մանրէներն իրենց մէջ կ'ընդունին, ու լափելով կը ջնջեն զանոնք, եւ որ Բջջակերութիւն (Phagocytose) կ'անուանի: Կենդանեաց մարմնոյ հիւր անմեղ մանրէներն ալ կ'աջակցին ուրիշ բջիջներու գործին:

Արեան սպիտակ գնտակներն միայն իրենց խողովակաց մէջ հանդիպող մանրէներն չեն ընդունիր իրենց մէջ, այլ նաեւ կ'ելնեն խողովակներու պատեաններէն, եւ շրջակալքն գտնուող մանրէներն ալ ջնջել կը ջանան: Այս երեւոյթն Դրսել (Diapédese) կ'անուանեն:

Արեան շիճն ալ մանրէասպան յատկութիւն մ'ունի, որ մանրէից ներկայութեամբ իւր սպիտային մարմնոց առած մասնաւոր վիճակին կը պարտի: Աւիշին ալ նմանօրինակ յատկութիւն մը կը վերագրեն:

Մանրէներն եւ իրենց թոյներն (toxine) մէզի հետ յերկամանց գուրս կ'ելնեն. առ այս երիկամունք կը յերկամանց գուրս կ'ելնեն. առ այս երիկամունք կը յառաջ բորբոքին եւ սպիտամիզուրին (albuminurie) յառաջ բուգայ: Մորթէն ալ գուրս կ'ելնեն ասոնք, յարմէ կուգայ: Մորթէն ալ գուրս կ'ելնեն ասոնք, յարմէ կուգան մարմնոյ վրայ կարմրութիւններ եւ յառաջ կուգան մարմնոյ վրայ կարմրութիւններ եւ պուտեր, որպէս Եռացական ջերմերու, Ժանտատենդի Ֆրանկախտի մէջ:

Եթէ ազգող մանրէից քանակն քիչ է, եւ ենթական զօրաւոր ու իր պարագայք նպաստաւոր՝ այս մրցան մէջ մարմինն կը յաղթահարէ, եւ մանրէներն կը յաղթէ մարմինն ու կը սպաննուին. իսկ եթէ մանրէներն առատ թուին ու կը սպաննուին. իսկ եթէ մանրէներն առատ թուին ու կը բաղմանան մարմնոյ մէջ, եւ կը ներգուծեն իրենց աղէտաբեր ազգեցութիւնն:

Թխումն. — Հիւանդառիթ մանրէ մը ապրող մարմնոյ մը տիրելուն պէս հիւանդութիւնն երեւան չգար. մինչ չեւ որ մանրէներն հիւանդութիւնն պատճառելու չափ չեւ որ մանրէներն հիւանդութիւնն արտադրեն՝ ժամանակ մը կ'անցնի, այդ ախտաթոյն արտադրեն՝ ժամանակ մը կ'անցնի: Թխման միջոցն թխման ժամանակամիջոց կ'անուանի: Ժամանակամիջոցն ըստ հիւանդութեանց կը զանազանի:

Երբեմն հիւանդառիթ մանրէներ սպասու վիճակի (état latente) մէջ կը մնան երկար ատեն, եւ երբ մարմինն Ուռականութեան եւ Թոքատապի մանրէներն:

Ենթակայութիւն եւ Ախտազերծութիւն. — Հիւանդութեանց ենթակայութիւնն կը աարբերի ոչ միայն ըստ

տեսակաց, այլ եւ ըստ ցեղից, ափոց, սեռի եւ անձի Արդարեւ մարդոց սեւ ցեղն սպիտակէն աւելի սովորն Դեղին տեսդի եւ Պարբերական ջերմերու : Ընդհանրա պէս չափահասներն աւելի տոկուն են քան երիտասարդներն ու մանուկներն, այրք աւելի քան կանայք և վերջապէս ենթակայութիւնն կը տարբերի ըստ անձանց

Այս բնական ախտազերծութենէ զատ կայ նաև հիւանդութեամբ ընդունուած ախտազերծութիւն մը արդարեւ, մանրէական հիւանդութեան հնթարկեալ զը ընդհանրապէս այլ եւս զերծ կը մնայ այդ հիւանդութենէն՝ գոնէ ժամանակ մը՝ որպէս Ծաղկի, Հարսանիթի, Կարմրուկի եւ ժանտատենդի համար :

Պատկինում. — Ի վաղուց ծանօթ էր թէ՝ ծաղկուդ մը այլ եւս զերծ է ծաղկելէ : Հին դարերէ ի վեր Զինադի եւ Պարսիկ մայրերն իրենց զաւակներն Ծաղկի թեթէւ տեսակէն վարակեալ տղոց քով կը գնէին՝ որպէս զի անոնցմէ թեթեւ Ծաղկի մ'առնելով՝ պաշտպանուի ընդգէմ զօրաւորին: Ապա սկսան թեթեւ Ծաղկի ենթարկելոց վիրաց հիւթն պատկինելով փոխանձեւ թեթեւ հիւանդութիւնն :

Հաս Հայր Ղ. Ինձիձիանի (Հնախօսութիւն Հայաստանից) եւ Հայր Ե. Հիւրմիւզի (Բուրաստան) Հայր եղած են հնարիչք պատուաստի : Հաս Տօքթ. Փէշտման ճեանի Հայր՝ Ծաղկի պուտին (bouton) չորացած քոսն կամ կեղեւը չամիչի մէջ գնելով պատկինելի մանկան կուտային: Այս սովորութիւնն կ'ըսէ՝ զիտուն Տօքթոր մինչեւ ցարդ մնացած է Կարնոյ հայ զիւղերէ ոման մէջ (Պատմութիւն Մարդկային Պատուաստի) :

Ժիրդ, գարու սկիզբն պատկինումն կը գործադրուէլ՝ ՚ի Կ. Պոլիս. Անզզիոյ դեսպանին կին զայն իր անդրանիկ զաւկին վրայ գործադրել տուաւ անդ. նոյնն ըրաւ 1721 ին իր երկրորդ որդւոյն համար ՚ի լոնտոն, եւ ապա շատեր հետեւեցան այս դութեան յ'Երոպա :

Պատւաս. — Ծաղկի արհեստական պատկինումն մինչդեռ այսպէս կ'ընդհանրանար՝ աւելի առողջապահիկ եւ վատահ միջոց մը դտաւ ժէննըր անգղիացին 1770ին այս հիւանդութեան զէմ, այն է կենդանային Ծաղկի պատուաստմէր ապահովել զմարդիկ ընդդէմ Մարդկային Ծաղկի:

Հնդիկը եւ Պարսիկը զիտած էին թէ՝ կովերն կթող հովիներն այս կենդանեաց ստեանց վրայ ելնող փոքր պուտերէ փոխանցուելով՝ իրենց մարմնոյ վրայ նոյնաւտեսակ պուտերը կը հանեն եւ յետ այսու զերծ կը մնան Ծաղկէ : Բատնորագրութեանց խուզարկութեանց եւրոպիոյ երբեմն երկրաց մէջ ծանօթ էր եւ այս ճշմարտութիւնն ծէննըր նկատի առնելով կնոջ մը կողմանէ այս կարգի զիտողութիւն մը՝ ուսումնասիրեց հարցն, եւ վատահանալով իրողութեան ճշառութեան՝ պատուաստեց իր զաւակներն կենդանային (խոզի) Ծաղկի ժահրով, ապա հորթի Ծաղկի ժահրով փորձեր ըրաւ եւ զայն սկսաւ յանձնարարել: Հորթի Ծաղկի պատուաստն տարածուեցաւ ամէնուրեք. եւ զոր կը գործադրէ այսօր համայն աշխարհ:

Փաստէու 1880 ին հաւերու Քօլերայի մանրէն ուսումնասիրելով՝ յաջողեցաւ անոր ժահրն տկարացնել, եւ զիտեց որ այդ տկարացեալ ժահրով պատուաստեալ հաւերն կը տկարանան՝ սակայն չեն մեռնիր, եւ կը տոկան անկէ ետք սաստիկ ժահրի ազդեցութեան եւ թեթեւ կերպով տկարացեալ հաւու մը արիւնն ուրիշի իրը պատուաստ կրնայ ժառայել, որպէս Ծաղկի ժահրանիւթն : Փաստէու գտած էր հաւերու Քօլերայի պատուաստն :

Փաստէու միեւնոյն սկզբան վրայ՝ սակայն տարբեր ճամբով՝ յաջորդ տարին զտաւ Ածխախտի (Charbon) պատուաստն, ապա Թիւլիէի հետ խոզերու Կարմրուկինն (Rouget des pores), վերջապէս 1885 ին յաջողեցաւ եւ

գտնալ կատաղութեանն, Ոչ թէ առողջներն ընդդէ կատաղութեանն պատուաստելու՝ այլ խածուածներ հիւանդութեան թիման ժամանակամիջոցին մէջ :

Թրանքէլ յաջողեցաւ հնդկախողերն պատուաստելու կեղծամաշկի. եւ Փարիզու Փաստէօրեան Ուսումնարանի ընկերու Հաֆքին 1892ին գտաւ Քոլերայի պատուաստն ու զայն ի գործ կը զնէ այժմ 'ի Հնդիկս:

1890ին Քոխ Ռուսականութեան պատուաստի գարմանն գտած ըլլալ կարծեց, փորձերն չհաստատեցին իւր զիւտի ճշուաթիւնն :

Եինաբուժութիւն — 1890ին Պէհրինկ եւ Քիթազարթ ծանուցին թէ՝ ընդդէմ կեղծամաշկի պատուաստեալ կենդանեաց արեան ու շիճն կարող են չնչիւ կեղծամաշկի թոյնն, եւ հետեւաբար կրնան գործածութիւն գարման այս հիւանդութեան :

Գիտունք փարձերօք հաստատեցին թէ՝ որ եւ է եղանակաւ հիւանդութեան մը դէմ պատուաստեալ կենդանեաց արեան շիճն այլ կենդանիներն կը պաշտպանէ ընդդէմ այդ հիւանդութեան եւ զայնս ախտազերծ կ'ընէ : Աւասիկ այսպէս զրուեցաւ Շիճաբուժութեան հիմն : Այս հիման վրայ աշխատեցան զիւունք եւ գտան հետզհետէ ժանտախտի, թոքատապի, Քոլերայի, Կարկամախտի (Tétanos), եւ կեղծամաշկի շիճաբուժութիւնն կենդան'աց համար, եւ նոյն իսկ այս երկու վերջիններուն (Կարկամախտի եւ կեղծամաշկի) շիճաբուժութիւնն ի գործ կը զրուի մարզոց համար :

Ի նկատի առնելով Թրանկախտէ առողջացողաց այլ եւս այս հիւանդութեան երթարկումէ զերծ ըլլալն շատեր փորձած են ու կը փորձեն այս հիւանդութեամբ առողջացողաց արեան շիճով պատուաստել առողջներն, եւ կամ նոր ենթարկեալներն : Գիտէք թէ մի քանի տարիներէ ի վեր Փարիզու Փաստէօրական ուսումնա-

բանի վարպետներէս Մէջնիքօֆ այս կարդի փորձեր կ'ընէ մարզակերով կապիկներու վրայ՝ որք աւելի մօտ են մեզ եւ ենթակայ ֆրանկախտի : Դեռ ինպիրն ուսումնասիրութեան մէջ է :

Տարափոխիկ հիւանդութիւնք. — Այլ եւս անկտուկած կերպով հաստատուած է որ բոլոր տարափոխիկ հիւանդութիւնք մանրէներէ առթեալ են, որոց միծ մասին մանրէներն գտնուած եւ ուսումնասիրուած են, սակայն կատաղութեանն վստահօրէն ծանօթ չեն, թէպէտ ասոնց կատաղութեանն վստահօրէն ծանօթ չեն, թէպէտ ուսինք: ումանց պատուաստն իսկ գտնուած է ինչպէս ըսինք:

Վերէ եւ բարախ. — Թարախի արտազրութիւնն ալ մանրէից գործն է, որք մարմնոյ մակերեւոյթն կամ խորերն ապրելով թարախ կ'արտազրէն:

Այս թարախ արտազրիչ մանրէներու գործն են Մկնոններն (Furoncle), Կայծակներն (Antrax), ոոկերաց փտութիւնն, ծննդաբեր կանանց արգանդի թարտիստինն հոսումներն, եւ լին:

Թարախ արտազրիչ մանրէից թոյներն մորթէն զուրսու ելնելուն անդ յառաջ կը բերեն պուտեր, երիշկամունքն անցնելով սպիտամիջութիւն, եւ աղիքներէն անցնելով փորհարութիւն կը պատճառեն:

Թարախ արտազրիչ մանրէից փոխանցումն տեղի կ'ունենայ թարախի, թարախաթաթախի վիրակապերու, եւ թարախի չորցած փոշիի միջոցաւ:

\*  
\*\*

Վերջապէս աւարտեցինք մանրէից աշխարհին եւ անոնց գործունէութեանց ու շահատակութեանց վրայ մեր արագ տեսութիւնն : Այս զբեթէ լոկ զիտական բանախօսութիւնն զուցէ աննպատակ համարուեր շաբանախօսութիւնն զուցէ աննպատակ

տերու կողմէ եթէ մեր ուսած հմտութիւններէն չփորձէինք առողջապահական գործնական և զրակացութիւններ հանել. ինչ որ պիտի փորձեմ ընել իբր վերջարան հետեւեալ տասնաբաննայով:

Ա. Նախընտրենք ակերու ջուրերն որք զերծ են մանրէներէ. զգուշանամք քաղաքաց մէջէ անցնող ջրերէն, որք՝ ինչպէս տեսանք՝ լիքն են մանրէներօք. եթէ ստիպուինք զանոնք գործածել՝ հարկ է Փաստուեան անուանեալ մզոցներէ անցնել. իսկ եթէ կասկած ունիմք անոնց հիւանդութեան մանրէներէ վարակեալ ըլլալուն, որպէս ժանուարենդի եւ Քոլերայի համաձարակաց ատեն՝ որք ինչպէս տեսանք ջրերէն կու դան. հարկ է այդ ջրերն եռացման ենթարկելէ ետք միայն ըմպել:

Բ. Լաւ եփեմք այն ամեն սնունդներն որոց վարակման մասին կասկած ունիմք. մանաւանդ ձուկերն որոց աղիքներն լիքն են մանրէներով. չգոհանամք զայնս կարմրցնելով ու կասկարայ ընելով՝ մանաւանդ երբ շատ թարմ չեն, այլ ջուրի մէջ եռացնեմք եւ պուլապեսի ու փուլաբի ձեւին տակ ուտեմք:

Գալով կաթերուն՝ անոնց հումն աւելի սննդարար է, գուցէ իբրենց մարսիչ տարրերու շնորհիւ. սակայն եթէ որ եւ է կասկած ունիմք զայն արտապրոզ կենդանեաց առողջութեան մասին եւ կամ զայն մեզ մատակարարողներու մաքրութեան վրայ (ինչպէս Եղիպտոսի մէջ) լաւ է եռացնել:

Դ. Սննդեղէններն ջուրի մէջ եռացնելով կամ եփելով անոնց մանրէներն ջնջելէ ետք՝ եթէ յաջողիմք այլ մանրէից անոնց վրայ զալուստն արգիլել՝ կրնամք զանոնք անայլայլ երկար ատեն պահել, ինչպէս կ'ընեն պահպանեալ ուտեստներու. (conserves alimentaires) համար:

Ե. Հականնեխեմք այն ամեն առարկայներն եւ

աեղերն որոց հիւանդառիթ մանրէօք վարակումն կը կասկածիմք՝ առ այս կրնամք եռացման դիմել՝ որպէս ձերմակեղինաց համար. բոցէ անցնել եթէ այրումն զանոնք չայլայլէր, որպէս մետաղեայ առարկայներն, մահճակալներն. եւ կամ վերջապէս հականնեխական հեղուկներօք լուալ՝ որպէս փենական թթւոյ եւ սնդիկի աղերու լուծոյթներով, որպէս հիւանդաց սենեակներն, ձեմիշներն, եւլն. :

Ե. Իբր բնակութեան վայրաւելի գիւղերն՝ այսինքն քիչ համախմբում ունեցող տեղերն ընալու քան քաղաքներն, եւ աւելի քաղաքի ծալքերն քան կեղրոնն. աւելի բարձր թալերն եւ յարկերն քան խոնարհագոյններն :

Հիւանդաց եւ ապաքնողաց բնակավայրին համար աւելի խստապահանջ ըլլալու է, եւ եթէ հնար է զանոնք բարձրագիր Առողջարաններու (Senatorium) մէջ բնակեցնել ժամանակ մը, եւ կամ ծովու վրայ երկար ճանապարհորդութեանց ենթարկել, որպէս կ'ընէին հիներն :

Զ. Բնակարաններն հովասուն եւ լոյս ըլլալու են. զի ինչպէս տեսանք օդի թթուածինն եւ լոյսն մանրէւասպան են : Նախնիք լաւ զիտէին զայս, եւ առ այս իմաստուն առակներ կը գործածէին, առանց պատճառն բացատրելու, որպէս՝ «Լոյսն մատած տեղն բժիշկ չմտնէր» կամ «Լոյս եւ օդ մատած տեղէն բժիշկն զուրս կ'եւնէ » եւլն. : Մեր նախահայք արեղակն ու լոյսն կը պաշտէին իբր կենսատու :

Է. Հողն չխառնեմք կամ կարելի եղածին չափ նուազ, զի սա խել մը հիւանդութեանց բոյնն է որպէս Ժանտատենդի. եւ փորձուած է որ հողերու շատ խառնուած տեղերն երեւան կ'ելնեն ժանտատենդն եւ նման հիւանդութիւններն :

Ը. Յիշեմք միշտ թէ՝ մենք մեր մարմնոյ մէջ հիւր մանրէներ ունիմք միշտ, որպէս թոքատապի զնդաման-

բէներն բերնի մէջ, եւ աղեաց սովորական մանրէներն  
աղեաց մէջ, եւլն. որք անմենը են երթ մենք առողջ եմք,  
սակացն եթէ զրկողութեամբ, յոգնութեամբ, չարքաշ  
կենօք, անքնութեամբ, ցրտառութեամբ տկարանամք՝  
անոնք կը գորանան, մեր վրայ կը տիրեն եւ կը հիւան-  
դանամք:

Թ. Զգոյշ ըլլամք չվարակիլ հիւանդառիթ մանրէ-ներէ : Ներելի չէ մեղ իւրաքանչիւր մանրէից վարակ-ման եղանակն պարզել աստ. ուստի միայն մի քանի կարեւորագոյններունն իշատակեմք :

Աւոականութիւնն վարակեալի շունչէն չփոխանցեր՝  
ինչպէս կը կարծեն՝ այլ անոր չորցած խուխի փոշիով.  
ուստի մենք կրնամք անվաս ապրիլ երկար ատեն  
անոնց հետ որք գետինն խիսելու սովորութն չունին :

Ժանտատեհներն ջրերու միջոցաւ կը վարակի, ուստի  
եւ կրնամք վարակեալներն այցելել ու խնամել առանց  
փոխանցուելու՝ ինչպէս կը կարծեն, բաւ է որ ըմպե-  
լի ջրերն կանխաւ եռացնեմք եւ հիւանդաց աղեաց ար-  
տագրութիւններէ եւ ճեմիշներէ զգուշանամք.

Ֆրանկախտն իր առաջին եւ երկրորդ շրջաններուն  
միայն փոխանցիկ է, եւ այն ալ երբ հիւսնդն արտաքին  
նշաններ ունի եւ մենք զայն ընդունելու համար հուզա-  
թաղանթներն կամ մորթի մի ձեղքումն կամ սկրտուկն  
անոնց հետ հաղորդ բնեմք :

Եռացական ջերմերն (Հարսանիթ, Կարմրուկ, Ծաղիկ) իրենց պուտերն պատող կեղեւներով կը փոխանցեն :

Թարախն եւ թարախաթաթախ լաթերն ու բամ-  
պակներն հիւսնդութեան վարակիչներ են, որոցմէ  
զգուշանալու է:


Ժ. Ընդդէմ հիւանդութեանց պատուաստի եւ Շինաթուժութեան դիմել, ցարդ միայն Ծաղկի, Կատաղութեան, ու Քոլեբայի պատուաստն դանուած է մարզոց

համար, իսկ իրը բուժիչ շիճ կեղծամաշկինն եւ կար-  
կամութեանն :

Աւասիկ հետն ի հետ վաղքով տեսանք Զեզ հետ  
համայն Մանրէաբանութիւնն՝ առանց անտես առնելու  
որ եւ է կարեւոր հարց. գիտեմ թէ քանի դժուարին է  
հետեւիլ նորագոյն գիտութեան մը վրայ չոգեպինդ  
խօսողի մը : Շնորհակալ եմ որ այնչափ ձգտեալ ուշա-  
գրութեամբ հաճեցաք ողջոյն ժամ մը ունկնդրել զիս  
եւ դոփաւ դիսբացուցիք իմ գերին :

Ես իմ մասիս միծապէս վարձատրեալ պիտի համարեմ զիս՝ եթէ կարողացայ հասկանալի ըլլալ Զեղ եւ տալ Զեղ ոչ միայն Զեր մտային մակարդակն բարձրացնող գիտական հմտութիւններ՝ այլ եւ առողջապահական սկզբունքներ՝ որք պիտի թոյլատրեն Զեղ անաղարտ պահել Զեր առողջութիւնն եւ Հայկական կազմն որու այնչափ պէտք ունի մեր Մայր Հայրենիքն :







ՀՀ Ազգային գրադարան



NL0267558

5821